



ԲԱՐՁՐԱՎԱԼԻԴ

Զ. ՏԱՐԻ. ԹԻՒ 3.

1848

ՓԵՏՐՈՒԱՐԻ 1.

ԲԱՐՁՐԱՎԱԼԻԴ

ԱԶԳԱՅԻՆ ԴԱՍՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Խահեստաւորաց Ամակը լայզենէլու հնարք :

Ազգի մը երջանկութեան պատճառը ուսումն ու գիտութիւնն է կ'ըսէին ատեն մը մեր նախնիքը . բայց որչափ մարդիկ ասանկ ըսողներուն վրայ ծիծաղելով, տեսակ տեսակ առարկութիւններ կ'ընէին, ու տեսնելով որ ան առարկութիւնները լուծող չկայ, մանաւանդ թէ իրենք ալ իրենց տգիտութեամբը կիրան օրուան հացերնին ձարել, իրենց ծուռ մտացը վրայ աւելի կը հաստատուէին . և ուսմունքն ու գիտութիւնը ոչ միայն անօգուտ բան մը, հապանակ վնասակար կը սեպէին, ըսելով թէ ինչո՞ւ համար թողում տղասոր երթայ իր տղայութեան պատուա-

կան ժամանակը դպրոցները հեգերէն ու սաղմոս կարդալու անցընէ, կամ գիր ու թուաբանութիւն սորվի . որ ոչ տիրացու պիտի ըլլայ և ոչ տէրտէր ըլլալու միտք ունի . աւելի աղէկ չէ որ ան ժամանակը արուեստաւորի մը քով անցընէ, ու գոնէ ձեռագործ մը սորվի, որ ետքը կարենայ անովլ իր հացը ձարել : Խահանակ կը մոտածէին ատեն մը մեր հարքը . անոր համար տղան ինչուան տասուիրեք տամնըցորս տարին պարապ թողլով, մէկէն խանութպանի մը քովլ կը գնէին . և միանգամայն կ'ուրախանային ալ որ ոչ միայն վարժապետին տալու ստրկէն աղատեցան, հա-

պա նաև զաւակնին ալ մէկէն ստակ վաստըկիլ սկսաւ , և շաբաթը գոնէ քսան փարայ շաբաթչէք կ'առնէ ու անով իր ոտքի ամանին ու գլխակապին ծախքը կը հանէ : Ի՞չա ասով էր որ ատեն մը բոլոր շուկային մէջ հազիւ թէ մէկ հոգի կը գտնուէր որ օրացոյց նայիլ զիտնար . և թէ որ հարկ ըլլար յաւիտենականութեան մէջ կորսուած օրերնին փնտուել , խնկով մոմով անոր կ'երթային հարցընելու : Ի՞սանկ բաները իրաւ է որ մեզի հիմա ծաղրական կ'երենան , բայց թէ իրացընէ ասանկ բաներ կ'ըլլան եղեր՝ ծերոց աւանդութիւններէն յայտնի է :

Ուրախ ենք որ հիմա մեր ազգը ասբաներուս վրայ կը ծիծաղի . ըսելէ թէ քիչ շատ մոեր է մեր մէջն ալ զիտութիւնը , և գոնէ կարդալ գրելը հասարակ բան մը դարձեր է նոյն իսկ արուեստաւորներուն . և շատերը ոչ միայն Եւրոպացոց օրինակէն , հապա նաև իրենք իրենց փորձովն ալ իմացեր են մեր նախնեացը առածը թէ Ի՞նչի Տը Երջանիութեան պատճառոր ուսուանու ու գիտութեան է . որ ատեն մը անլուծանելի խօսք մը կը սեպուէր :

Ի՞նչ շատ մարդիկ ալ կան , որ թէ պէտ տղաքնին դպրոց կը զրկեն ու կ'ուզեն որ գոնէ կարդան ու գրելը սորվի , բայց շատ անզամ իրենց կարօտութենէն ստիպուած , տղաքնին նորէն ետ կ'առնեն՝ առանց սպասելու որ քանի մը հարկաւոր բաներ ալ սորվին . և ասանկ կ'ըլլան սովորաբար վարի կարգի արհեստաւորաց տղաքը : Ի՞սնք ոչ միայն ծիծաղելի չեն , հապա նաև մարդուս գութն ալ կը շաբաթեն . վասն զի թէ պէտ իրենք ալ կ'ուզեն որ տղաքնին իմաստուն մարդ ըլլայ , և ձանցած ալ են վերի առակին ձշմարտութիւնը , այսու ամենայնիւ վարժապետին ծախքը ծանր գալով իրենց՝ բաւական կը սեպէն որ գրել ու կարդալ գիտնայ տրդան , ու ետքը կամ հօրը խանութը կենալով անոր օգնական ըլլայ , և կամ ու բայց ալ կը տեսնելք որ իրենց հայրը ժամ մը առաջ մեռնի՝ որ ժառանգութիւնին առնեն :

Ի՞նչ արդեգք տասնըշորս տասնը-

հինգ տարեկան տղայ մը իր օգուտն ու շահը կրնայ ձանչնալ ու իր ապագայ վիշակը մտածելով՝ ժողված ստակը մէկդի դնել . — յայտնի է թէ չկրնար , ու չենք կրնար ալ աս բանս պահանջել . մանաւանդ՝ թէ որ իրեն հասակակիցներ ալ գտնէ , անոնց մէջ ալ չարեր ըլլան՝ որ զինքը գլխէ հանեն : Ի՞ն ատեն ինչ կ'ըլլայ տղան . — խելքը միտքը խաղի ինտումի տուած , հազիւ թէ կէսօրը վարպետին խանութը կրնայ նատիլ , և իրիկունը ազատ եղածին պէս՝ կը վազէ կ'երթայ իր հասակակիցներուն քովը . պղտիկուց կը վարժի վաստըկածը մնխել , լիրբ խօսքեր առնել ու տալ , անամօթ կատակներ ընել , և վերջապէս դատարկապորտ մարդու կեանք անցընել . և թէ որ շաբաթուն մէջ բան մըն ալ վաստըկի , կիրակի օրը քսակը պարապ տուն կը դառնայ . այսպէսով տղան բնութեամբ աղէկ ալ ըլլայ , չար ընկերները զինքը գլխէ կը հանեն , ու անոնց մոլութիւնները փոխազրական հիւանդութեան մը պէս իրեն ալ կ'անցնին . վասն զի յայտնի ալ կը տեսնենք որ ողջ պտուղ մը փոտածներու քով կենալով՝ ինքն ալ փոտիլ կը սկսի : Ուրեմն երբոր տղայ մը պղտիկուց աս ձամբան բոնելու ըլլայ , անկէց ինչ օգուտ կրնայ տեսնել հայրը . ինքն որ զանիկայ մեծ յուսով արուեստի դրեր էր որ քիչ մը բան վաստըկի , իրեն օգնական ըլլայ , անիկայ ոչ միայն իր շաբաթչէքը կը մնխէ , հապա նաև հօրը ստակին ալ աչք կը տնկէ . կան տղաք ալ որ անօրէն ապերախտութեամբ մը մոքերնէն ու սրտերնէն կ'անցընեն թէ նրբ պիտի ըլլայ որ իրենց հայրը ժամ մը առաջ մեռնի՝ որ ժառանգութիւնին առնեն :

Ի՞նչ արդես աս վերջինը Եւրոպացոց մէջ աւելի գտնուի . վասն զի կը նամը ըսել թէ մեր ազգին բնութիւնը շատ աւելի ազնիւ է , և բնական ու աստուածային օրինաց քաղցր պարտքը՝ որ կը յորգորէ զմեզ ծնողքնիս սիրելու ընդհանրապէս արեւելցոց սրտին մէջ աւելի տպաւորուած է :

Հիմա այսպիսիներուն հայրերը տես-

նելով աս իրենց տղոց բռնած գէշ ճամբան , և թէ տղաքը շուտով արուեստի զնելը որչափ գէշ բան է եղեր , և մտածելով ալ որ եթէ դեռ դպրոց կենային , ու գոնէ բարի վարուց ու քաղաքավարութեան սկզբունքն առնելին , որչափ աւելի աղէկ կ'ըլլար իրենց վիճակը , և որչափ օգտակար իրենց սորված արուեստը , կը փափաքին որ գոնէ աս բանիս դարման մը ըլլայ . զիրենք նորէն դպրոց զրկել՝ բաներնուն ձեռք ցտար . իսկ արհեստին հետ մէկտեղ անոնց բարոյական ու մուաւոր ուսմունքն ալ առաջ տանի՛ շատ դժուար ու անկարելի բան կ'երենայ :

Դայց մարդասիրութեան , ազգասիրութեան , մանաւանդ թէ աստուած սիրութեան եռանդով վառուած մարդու մը առջե կրնայ անանկ դժուար ու անկարելի արգելք մը ելլել՝ որ զանիկայ յուսահատցընէ , մանաւանդ՝ թէ որ խելքն ու ճարտարութիւնն ալ իրեն օգնական ըլլան : Եւ իրացընէ կը տեսնենք որ յաւրապայի մէջ աս բանիս ալ դարմանը գտեր են Գիշերային դպրոց ըսուած տեղերը հաստատելով , որ առաջ լատալիա հռովմքազաքին մէջ սկըսաւ , ու ետքը քանի որ օգտատները յայտնի եղաւ՝ ուրիշ տեղուանք ալ տարածուեցաւ : Ի՞ս բանս մեր ազգին ալ շատ հարկաւոր բաներէն մէկը սեպելով՝ կ'ուզենք աս դպրոցներուն կարգին վրայ քիչ մը տեղեկութիւն տալ :

Ի՞ս տեսակ դպրոցները հաստատողը առջի անգամ հռովմայեցի ազքատ որմնաաղիր մը եղած է . աս մարդը ամէն իրիկուն իր բանը գործը լմնցընելէն ետե՛ իրիկուան դէմտուն դառնալու ատենը կը տեսնէր իր քաղքին (հռովմայ) արհեստաւորներուն տղաքը , որ փողոցներն ու հրապարակները ցրուած՝ հողու փոշիի մէջ թաղուած , տեսակ տեսակ անկարգութիւններ սորվելէն սորվեցընելէն զատ , շատ անգամ խաղի պատճառաւ իրենց վաստրկած լստակնին ալ կը մնխեն կը փացընեն : Ինքը թէպէտ ազքատ՝ բայց պղտիկուց աղէկ կը թութիւն առած ըլլալով , ի-

մացել էր թէ բարի ու աղէկ մարդ ըլլալը որչափ սքանչելի բան է , և թէ ժամանակի կորուստը ինչ անգարմանելի ու անգիւտ կորուստներէն մէկն է . ասոնք մտածելով՝ երթեմն երթեմն ան տղոց քովը կ'երթար , ու երթեմն խրատով երթեմն ալ խոստմունքով անոնցմէ ումանք իր տունը կը տանէր , ու որչափ կրնար նէ զիրենք կը զուարձացըներ՝ իր գիտցածին չափ քրիստոնէական վարդապէտութիւն , մարդավարութեն սկրգունքներ , գրել կարդալ և թուաբանութեան հարկաւոր բաները անոնց սորվեցընելով : Վիչ ատենի մէջ անանկ եղաւ որ արհեստաւորաց ան աշակերտներն իրիկունը ազքատ եղածնուն պէս , իրենք իրենցմէ կը վազէին ան ծերուկին տունը . ուրիշ շատերն ալ անոնցմէ օրինակ առնելով , տեսնելով ալ թէ որչափ աղէկ բան է եղեր գէշ լնկերներէ փախչին ու ժամանակը պարապ չանցընելը , ետեւ ետեւ առջններուն քրնած ժամբուն կը հետեւէին . մանաւանդ որ ծերուկը երթեմն երթեմն յառաջացեալ ներուն պարզեներ ալ կուտար : Ի՞ս կերպով քիչ ատենէն ծերուն աշակերտները այնչափ շատցան՝ որ ինքը մինակ չէր համնէր անոնց պիտոյքը հոգալու . ուստի գնաց աս բանս քանի մը լնտիր քահանաներու իմացուց : Ի՞նոնք ալ մէկէն ձեռք դրին , ու մասնաւոր տուն մը վարձելով՝ տղաքը հոն ժողվեցին , ու կամաց կամաց կարգ ու կանոն սահմանելով առաջին գիշերային դպրոցը հաստատեցին . Գիշերային ըսուելուն պատճառն ալ յայտնի է , որովհետեւ աշակերտները իրիկունը արեց մտնելէն ետքը կը ժողվին ու կը սորվին : Ետքը նոյն քահանայից առաջնորդութեամբը ու ան ծերուն հոգ տանելով՝ հռովմքաղքին այլ և այլ կողմերն ալ հաստատուեցան աս դպրոցները , անանկ որ հիմա տասնի չափ կը համբուին , և ամէն մէկուն մէջ հարիւր տղու չափ կայ . մեծամեծներն ալ շատ օգնութիւն ըրին աս բանիս՝ տեսնելով ասոր բարի վախճանն ու օգտակարութիւնը :

Իսկ իրենց գլխաւոր կանոններն առնելու են .

Ա . Տղայ մը աս դպրոցներէս մէկը մտնելու համար՝ պէտք է որ արհեստաւորի մը աշակերտ ըլլայ . անոնցմէ դուրս ոչ կրնայ իրաւունք ունենալ :

Բ . Ի՞մէն տղայ իրիկունը խանութէն ազատ եղածին պէս դպրոց պիտի երթայ , առանց ուրիշ տեղուանք տնտերնալու :

Գ . Ի՞մէն օր Ճիշդ հաշիւ պիտի բըռնուի թէ տղայ մը ո՛ր եկեր է՝ ո՛ր օր չէ եկած . ուստի տղան ամէն օր դպրոց մտնելուն պէս՝ իր անունը նշանել պիտի տայ :

Դ . Տղաքը դպրոցին մէջ պիտի սորվին գրել , կարդալ քրիստոնէական վարդապետութիւն , մարդավարութիւն , թուաբանութիւն , ուրուագրութիւն :

Ե . Ի՞մէն շաբաթ ու տօներու նախընթաց իրիկունը իրենց համար սահմանուած եկեղեցին կամմատուուը պիտի ժողվուին իրենց աղօթքը կատարելու , և քրիստոնէական վարդապետութեան ու բարի վարուց քննութիւն ընելու :

Զ . Ավրակի ու տօն օրերը առաւօտը ելլելէն ետեւ շիտակ եկեղեցին պիտի երթան , ու ինչուան որ ամէնքը ժողվուին՝ անոնցմէ մէկը հոգեւոր գիրք մը կը կարդայ . ուրիշներն ալ մտիկ պիտի ընեն : Խրբոր ամէնքը ժողվուին , իրենց առաւօտեան աղօթքը ձայնով կատարելէն ետեւ պատարագի մը ներկայ պիտի ըլլան , ու յետոյ իրենց համար սահմանուած տեղը միաբան խաղան ու զուարձանան : Իսկ իրիկունը երեկոյեան աղօթքէն ետեւ դարձեալ դպրոց պիտի դառնան ու իրենց բանին հետ ըլլան : Ի՞միսը մէյմը պարտըկան են տղաքը խոստովանելու ու հաղորդուելու :

Է . Խրեք ամիսը մէյմը առանձինքըննութիւն , իսկ տարին մէյմը ընդհանուր քննութիւն պիտի ըլլայ տղոց բարի վարքին և ուսմանց մէջ ըրած յառաջադիմութիւննին իմացուելու համար . և անոնց համեմատ վարձք պիտի առ-

նուն . առաջնին աւելի զգեստեղէն կամ իրենց արհեստին վերաբերեալ բան մը պիտի ըլլայ :

Կարծեմ թէ աս կանոնները ընդհանրապէս մեր ազգին ալ կրնան յարմարիլ քիչ շատ փոփոխութեամը , որ փորձով կրնայ իմացուիլ . միայն չորրորդը ասանկ կրնայ ըլլալ . Տղոց սորվելու ուսմունքներն ըլլան գրել , կարդալ , աշխարհաբառ բան շարադրել , թուաբանութիւն , քաղաքավարութիւն , բարյական իմաստասիրութիւն ու քրիստոնէական վարդապետութիւն . կամ թէ որ ժամանակ ըլլայ՝ քիչ մը քաղաքական ու բնական աշխարհագրութեան բնական պատմութեան գիտելիք :

Ի՞չա ասանկով կը լուծծուի նաև անոնց տարակոյաը որ կ'ըսէին . Պիտութիւնը բնչ ընեմ , տղաս արհեստ մը սորվի որ ստակ վաստըկի . վամն զի ասով արհեստ ալ կը սորվին , անկէց վաստըկած ստակնին ալ չեն կորսունցըներ խաղի տալով , ու նաև միանգամայն բարի ու բաւական ուսումնական անձինք կ'ըսան :

Այս դպրոցներուս վրայ աս համառօտ տեղեկութիւնս տալէն ետքը , ալ հարկաւոր չենք սեպեր՝ մէկիկ մէկիկ անոնց օգուտներն համրելու գովել , ինչպէս որ աս օգուտները Խտալիոյ մէջ կը տեմնենք ընդհանրապէս ամէն արհեստաւորաց վրայ . աս կը փափաքինք որ մեր ազգն ալ նոյն օգուտները փոխանակ ուրիշներուն վրայ լսելու՝ ինքն իր վրայ աչքով ալ տեսնէ և ուրախանայ :



ՆԿԱՐԱԳՈՐ

Ա ՀԱՅԻ ԱՆԱԿՐՈՒ ՏԱՐԴ :

Ա Ի ՏՃԱԲԱՆԵԼՈՒ ՄԵՐԸ անիմաննալի ախտերուն մէկն է : Այսպէս կայ որ կարծես թէ խօսակցութենէն համշառներ՝ թէ որ ուրիշի ընդդիմաբաննէ . կարծես թէ կը սպասէ ուրիշի մէկ խօսքը բռնելու որ վէճք բանայ , մոքին վրայ ալ ըլլայ՝